

Գերմանիա և իր քաղաքական նոր լեռացքը.

(ՏԵ՛Ս Էջ 258:)

Բայց որպէս զի այս դիմակալութիւն քը կարենան կազմուիլ և բրուսիոյ ըզգի գերմանիա ընկղմելուն ջանիցը խափան ըլլալ, հարկ չկայ արտաքին պատերազմի: կրնանք յուսալ որ խաղաղութիւնը տեսէ. քանի մը ամիս առաջ Լիւքսանպուրի խնդիրը մէջ տեղ հանեց այս հարցումը, և ուշի ուշով մտածել տրւաւ այն ամէնուն՝ որ նոյն ժամանակ կը կարծէին թէ ահազին պատերազմ մը պիտի բացուի. անդունդին եզերքը մէկ սխալ քայլափոխ մ'ալ կը խոհեմ ցընէ ամենէն աւելի յանդուզն մարդիկը: Ասանկ եղաւ նաև Անդլիոյ և Միացեալ նահանգաց մէջ, որ շատ աւելի շրջահայեաց եղան յետ որոյ մազ մնաց կոռուփի պիտի ելլային իրարու հետ դրէնդ նաւուն համար: Անտարակոյս ատեն ատեն ժողովուրդ մը որ իրեն երկրին մէջ անհանդիստ վիճակի մէջ է, կ'ուզէ այս նեղութենէս ազատիլ իրեն դրացիները տագնապելով. այսօրուան օրս Գերմանիա ասիկայ չէ ողիներուն տրամադրութիւնը: Իրաւ է որ վերջի պատերազմը շուտ լմբնցաւ, բայց իրեն պատճառուած վնասները չէին կրնար մէկ գըրչի շարժուածքով մ'աւրուիլ. գնտակները և մաղձացաւը ընկերութեան բովանդակ դասերուն մէջ խրամներ բացին, սուզը ամէն տեղ մտաւ: Բոլոր զօրաւոր մարդոց ՚ի զինուորագրութիւնն կոչումը երկրագործութեան՝ ճարտարութեան և վաճառականութեան մէջ անանկ շփոթութիւն մը ձգեց որուն հետևանքները դեռ ինչուան այսօր կ'իմացուին. նոր պատերազմի մը հեռանշմար տեսարանը շատ աւելի պժգալի է Գերմանացւոց յորմէ հետէ ճանչցան վերջին կոռույն մէջ թէ ինչպիսի արհաւերք կը բերէր իրեն հետը. այն պատերազմելու ծարաւը՝ որով կարծենք

թէ բորբոքած է ամէն զինուոր, ընդհանուր չէ գերմանական բանակներուն մէջ. անցեալ կոռույն յիշատակը գեռշատ թարմէ անոնց միազը որ այն ժամանակ պատերազմեցան Բրուսիացւոց դէմ և այսօր չեն կրնար փափագ ունենալ իրեն հրամանատրութեան տակ ծառայելու: իսկ բրուսիական բանակը աւելի 1865ի Տիւբրէլին վրայ կը պարծի քան թէ 1867ի Սատովյախին վրայ, որովհետև ինչուան ետքի տարին իր քաջութիւնը Եւրոպա ամէն տեղ ճանչցուած չէր. կը բաղձար որ զայն հրատարակէ և չէր կրցած մինաւորիկ առիմը գտնալ Եւրոպական մեծ կոռույ մը մէջ. որչափ որ վտիտ էին Տանիմարքայի մէջ ստացած դավինիները՝ այնչափ աւելի պէտք կը զգար զանոնք պատկառելի ընելու: Ընդհակառակն հիմա որ վագէրուէն ետքը ամենէն աւելի իրավճար պատերազմը շահեցաւ, ու բոլոր աշխարհի զինուորութեանը նպատակի կէտնէ, և միանդամայն փորձով գիտէ թէ որչափ մեծ են պատերազմին արկածքը, լեզուն փոխուածէ. Վերջապէս բովանդակ գերմանական ազգին մէջ ընդհանրապէս խօսելով շատ քիչ են նոր պատերազմէ մը օգտի յոյս ունեցողները. որոնք որ վերջին դիմուածներէն շահեցան կ'ուզեն պարապով ձեռք ձգած բարիքնին վայելել, իսկ կորուստով ելլովները կը սպասեն որ խաղաղութեան հաստատուելով զիմսնուն ճարը տեսնան:

Բայց եթէ Գերմանացիք կը փափաքին լմնցընել յանդորրու իրենց ազգային միութեան գործը, նովին իսկ չեն ուզեր որ իրենց ներքին խնդիրներուն մէջ ու իցէ մէկը միջամուխ ըլլայ: Ալակիան և լորենան նորէն ստանալու կամ չոլանտան իրենց հետ խառնելու գաղափարը՝ Գերմանացւոց աչքին առջև պատմութեան դասատուի մը ըղեղէն ելած եղջերուաքաղի մը պէս է. բայց իրենք ալ ունին իրենց մնարոյեան՝ վարդապետութիւնը. « Գեր-

1 Ճէմ Մոնրոէ, Ամերիկացի, (Ճն. 1758ին † 1831ին) իբրև ինքնակամ զինուոր Անկախու-

մանիս Գերմանացւոց համար » . և ով որ անոր վնասէ ոչ միայն երկրին մէկ մասը գրաւելով՝ որուն բովանդակութիւնը իրենց մէջ հայրենիքն է, այլ և պարզ իրենց ներքին գործոց մէջ խառնուելով, ապահով է որ ամենքն ալ իրեն դէմ դարձած կը տեսնայ . ասիկայ անանկ բան մ'է զոր անդիտանալ կեղծելն 'ի զուր է և անտեղի : Ասկէց առաջ կու գայ դիւրագրգիռ զգացմունք մը ուսկից բրուսիական կառավարութիւնը կրնայ օգտուիլ ամեն ժամանակ թէ որ տէրութեան մը հետ աւրուելու պատճառ կը փնտուէ : Երբ Պ. տը Պիսմարը յետ հաւանելու որ Լիւքսանպուր գնուի խօսքին վրայ չկեցաւ, Գերմանացւոց կարծիքը բազրաղելով՝ որ այս վաճառքին դէմ ելեր էին, ամբաստանեցին զինքն իրքն նենգաւոր . և անանկ սեպեցին որ այս կարծեաց յողդողութիւնը կեղծ էր և բոլորովին իրեն խանութէն ելած : Այս անգամ եպերեցին զինքը, խռովութիւնը ճշմարիտ էր . բայց Պ. աը Պիսմարը իրեն զիջողութիւնը խռոտացած օրը կրնայ խարդախ համարուիլ, որովհետեւ գիտէր որ գերմանական զգացումը բացարձակապէս պիտի չհաւնէր եղածին, և պէտք ըլլար նէ զինքը պիտի բոնդատէր ալ :

Լիւքսանպուրի խնդիրն որոշուած է . միայն մէկ քանի գերմանացիք կան որ բերդին պարպուիլը կը սեպեն իրքն աղգային պատույն նախատինք . բայց բոլոր այս խնդրոյս յիշատակը գերմանիա արդէն հին գաղափար մը հաստատած է, որ և վաղ կամ անագան կրնայ զրժպատեհ ըլլալ խաղաղութեան պահուելուն, այսինքն այն համոզմունքը թէ կայարն Նարուէն միաքը դրած է պատերազմիլ և յարմար ատենին կը սպասէ : Այս մոտածութիւնս ամենուն սըրտին մէջ տեղիք ըրաւ 1859էն եսքը .

Թեան կոռուին մէջ մտնալէն եռքը, երկու անդամ զրկուեցաւ Գաղղիա՝ Միացեալ նահանգաց լիազօր պաշտօնեայ և գեսպան . 1817ին միութեան նախագահ ընտրուելով, կրկին հաստատուեցաւ իշխանութեանը մէջ 1821ին :

առջի բերան Խրիմու պատերազմը հրատարակողը նուաճելոց ապաւէն կը սեպուէր, պահապան Գերմանիոյ ընդդէմ Ռուսաստանի . Գաղղիական վարչութեան 1866ի մէջ ցուցած տկարութիւնը շխախտեցին այս համոզմունքս. ամէնքը գիտէին որ պատրաստ չէր և գերմանականութեան անվատահութիւնը շուտով հաստատուեցաւ Դիւյլը ու Պահճին սնուտի ջանիւքը որ հետզհետէ ձեռք ձոէ Մայենցան, լանտաւը կամ Լիւքսանպուրը : Գերմանացիք որ աւելի իրենց բանին գործքին զբաղած են, այն չափ չեն ճանչնար Գաղղիան քանի մը տարիէ 'ի վեր . յայտնի է որ Թիէուի սքանչելի պերճախօսութիւնը մեծ արձագանգ ունեցած է Հռենոսին անդին . բայց Գերմանացիք իրեն խօսած ճառերէն միաւորական շարժման հակառակ սաստիկ բացատրութիւնները միայն մտքերնին պահած են, առանց մոտածելու որ այն բացատրութիւնքը շատ տարբեր կ'ըլլային եթէ այս շարժմանս նըպաստաւոր եղած չըլլային ոյժը և բըռնութիւնը, և առանց հաշուի առնելու ոչ մեծ ճարտարախօսին տեսութեան կէտը և ոչ վէճին մնացած մասը որ իր խօսքերովը պայծառացած է : Յետ վարչութեան մոտածութիւնը վինտուելու Գօնուդիտիւսիոնէլ օրագրին յօդուածներուն մէջ, Գերմանացիք կարծած են որ նորերս Բարիդ հաստատուած մէկքանի լրագրոց էջերուն մէջ գտած ըլլան գաղղիական ագատ կողմին հասարակաց զգացումը . կարծած են և զեռ ալ կը կարծեն որ եթէ կայսրն անձնապէս կը փափաքի Գերմանիոյ հետ պատերազմելու, ինքն ալ մզուած է առ այն գաղղիական ժողովրդեան պատերազմասէր կիրքերովը, և ան ատեն կ'ըսեն որ եթէ պատերազմն անվրէպ պիտի շարժի աւելի աղէկ է ժամ մ'առաջ սկսիլը, աւելի աղէկ է կարծ և աղէկ ընելը՝ որ հիմկու անհանգստութենէն աղատին, քան թէ խարդախ դրացւոյ մը չնորհներ ընելով առօրեայ խաղաղութիւն մը գնել . անով ոչ թէ պատերազմ զրգուելու փափաք կու գայ, այլ

պատերազմէն զդուշանալու համար ա-  
մենեին հաշտութեան ոգի չունենալը :  
Պատերազմն ափսոսալով հանդերձ յան-  
ձըն կ'առնուն զայն իրեւ հարկաւոր  
շարկը մը , և յետ միանդամ սկսելու  
որպէս զի շուտով ալ լմընցնեն՝ եռան-  
դեամբ առաջ պիտի տանին . Գերմա-  
նիա չմեր զՊ . տը Պիսմարք 'ի պա-  
տերազմ , մանաւանդ թէ չորհակալ  
ալ կ'ըլլայ թէ որ զինքն անկից ազատ  
ընէ . բայց իրեն ձեռացը մէջ կը զնէ  
պատերազմը բորբոքելու և առաջ տա-  
նելու միջոցները :

Եւրոպիոյ խաղաղութիւնը ուրեմն այս  
օրուան օրս բրուսիական քաղաքագի-  
տութեան շահերէն կը կախուի : Ո՞րն է  
այս քաղաքագիտութիւնը . Պ . տը Պիս-  
մարք կ'ուզէ հաւացընել թէ ինքը ին-  
չուան վերջի կէտը բանեցուցած ըլլայ  
իր ազդեցութիւնը՝ Լիւքսանպուրի նը-  
կատմամբ պատերազմին ճայթումը խա-  
փանելու համար , նոյնպէս ալ անցեալ  
տարի կրցաւ բրուսիոյ ձեռքով թագեր-  
նէն զրկուած իշխանները համոզել՝ որ  
իրենց գահընկեցութիւնը իրեն թագա-  
ւորին հրամանաւը եղած էր ընդդէմ  
իր խրատներուն : Յայսմ գժուարին է  
ճշմարտութիւն կատակերգութենէն զա-  
տել . ինչ որ ալ ըլլայ այն պատճառ-  
ները որ գարնան պատերազմն իրեն  
ցանկալի պիտի ընէին և ընդհակառակն  
անկէ վախնալուն ալ ունեցած պատ-  
ճառները դիւրին է գուշակելը : Բրու-  
սիական զինուրութեան վիճակը որ  
լաւ ևս կազմ և վառեալ է , մերինէն  
աւելի շատուոր և յաղթութեան փա-  
ռօք պատերազմ , և գերմանիոյ միութիւնն  
օտար պատերազմի կրակովը ամրացնե-  
լու փափաքը կարծեսթէ իրեն խորհուրդ  
կու տային ձեռնարկութիւնը շտապե-  
լու . սակայն յետ բազմապատիկ տա-  
րակուսանաց բրուսիական վարչութիւ-  
նը 'ի սրտէ ցանկացաւ խաղաղութեան :

Իմացեր էր որ պիտի յօգնեցնէր ըզ-  
դերմանիա նոր և մեծ պատերազմ մը  
վրան ծանրացնելով . հասարակաց կար-  
ծիքը որ վայրկեան մը բոնկեր էր՝ այն  
ատեն արագ արագ հանդարտեցաւ երբ

որ ամենէն աւելի մօաալուտ կը տես-  
նուէր կուիւր : Հարաւային աէրութիւն  
ները որ կը փութային նիզակակցու-  
թեան դաշնադրութիւնքն ստորագրել .  
կը դանդաղէին պայմանները կատարե-  
լու . իրենց զինուրական վիճակն ու-  
րիշ կերպով այլափոխած չէին բայց ե-  
թէ խանգարելով , ուստի աւելորդ էր  
զօրաւոր օժանդակութիւն մը սպասել  
իրենցմէ : Հաննովէր մեծ դաւաճա-  
նութիւն մը կը մխար որ կ'երևայ թէ  
բոնկելու համար ուրիշ բանի չէր սպա-  
սեր եթէ ոչ գաղղիական դրօշուն կը-  
պայի գետաբերանը երենալուն . անտա-  
րակոյս ՚ի գերեւ պիտի ելլէր կամ ընկ-  
ճուէր պիտի ազգային զգացման դիմա-  
ցը , որ ամէն բանէ առաջ թշնամի է օ-  
տարներուն . բայց անկարելի էր յայնմ  
չնշմարելը ծանր երևոյթ մը և ձախոր-  
դութեան ատեն մեծամեծ գժուարու-  
թեանց նախերգանք : Գերմանիոյ մէջ  
բրուսիոյ ազատագէմ թշնամիքն անոնք  
էին որ ամենէն աւելի ՚ի կոխւ կը գըր-  
գուէին , յուսալով որ Հռենոսին վրայ  
յազմուելէն իրեն իշխանութիւնը կոր-  
ծանի . ասիկայ իրաւցընէ մոտածելու  
նիւթ էր , և պատերազմը մէկդի դրուե-  
ցաւ : Գալ տարի մի և նոյն պիտի ըլլայ  
հիմակուան վիճակը . Բրուսիա նոյն զը-  
ժուարութեանց հետ պիտի կուուի , նոյն  
առեղծուածները պիտի ջանայ լուծել .  
հարաւային տէրութիւնները անշուշտ  
աւելի բարեկարգեալ պիտի ըլլան , բայց  
իրենց բարգաւաճանքը պիտի չհաւա-  
սարին նոյն ժամանակուան մէջ գաղ-  
ղիական բանակին ըրածներուն : Ու-  
րեմն բրուսիա պատերազմ ընելու շահ  
մը չունի ինչպէս չունէր իրեք ամիս ա-  
ռաջ ալ , ընդհակառակն պատերազմէն  
խորշելու պատճառները իրեն համար  
աւելի հաստատուն պիտի ըլլան . միով  
բանիւ ժողովուրդք յանձն առած են  
պատերազմը , բայց ոչ լիակամ . տէրու-  
թիւնը թերևս մղուի առ այն յանկար-  
ծագէպ իրաց ետեւէ ետեւ պատահելո-  
վը , բայց գեռ որոշած չէ . պատերազմ  
սրեմն կարելի է , բայց ոչ բնաւ ան-  
հրաժեշտ , և կը տարակուախմ հաւա-

Նական ալ ըսելու :

Եթէ պատերազմը փրթելու ըլլայ ,  
թերես բրուսիական իշխանութե շէնքը  
՚ի հիմանց խարխարի . իրեն առաջին  
արգասիքն ան պիտի ըլլայ որ ոչնչացնէ  
այս իշխանութեան հակառակ որ և իցէ  
դիմակալութիւնը և բոլորովին միաց-  
նէ հիւսիսն և հարաւը , չէ թէ յօդուտ  
գերմանիոյ , այլ լոկ բրուսիոյ , որ աղ-  
զային զինուորական ուժոյն միակ ներ-  
կայացուցիչն է : Իսկ եթէ ընդհակա-  
ռակն խաղաղութեան պահուելովն և  
հարաւային տէրութեանց դաշնակցու-  
թեան մէջ մտնալովը գերմանիս բա-  
ւական զօրաւոր ըլլայ խափանելու  
բրուսիական դրութիւնը և ընկղմէ ըզ-  
բրուսիան փոխանակ անկից ընկղմուե-  
լու , կրնայ այս երջանիկ վախճանիս  
հասնիլ յանուն և 'ի ձեռն ազատա-  
կան գաղափարաց : Կրնան նորոգեալ  
և կազզուրեալ ազատ կողմին չորս զին  
հաւաքուիլ բոլոր այն տարերքը որ ներ-  
հակ են կեսարականութեան հաստա-  
տուելուն . իրաւ է որ այս կողմն քայ-  
քայած է բայց ոչ խպառ անհետ ե-  
ղած , և այնչափ կարծեաց և այլ և այլ  
շահուց խառնակութեանը մէջ զոր հա-  
ւատարմութք սահմանադիր ժողովն ալ  
իրեն վրայ երևցուց , արդէն իրեն ծրա-  
բոլորը պայծառ կերպով նկարուած է :  
Այս ժողովս կազմելու համար Պ . տը  
Պիսմարք ապաւինեցաւ համաշխարհա-  
կան քուէարկութեան՝ ուսկից շատ ա-  
ւելի յաջող եկից կը սպասէր , քան թէ  
կրկնաստիճան դրութենէն որ բրուսիա-  
կան սահմանադրութեան կանոնն է :  
Այս տեսակ ընտրութիւնն , ինչպէս  
գրեթէ ամէն տեղ կը տեսնուի , զրր-  
կած է առ նորաձոյլ ժողովն ծայրայեղ  
կարծեաց տէր մարդիկ , և միջին աստի-  
ճանիները անշան քիչուորութեան մը  
մէջ մնացած են . հին աղատական կող-  
մը որ կը տիրէր բրուսիական խորհրդա-  
րանին մէջ՝ բոլորովին ջախճախած է :

Նախնի բրուսիական գաւառներուն  
մէջ գիւղական ընտրանոցները (collé-  
ges ruraux) մեծ հողակալներու և վար-  
չութեան կրկնակի ճնշմանը տակ պահ-

պանողական երեսփոխաններ անուա-  
նած են , մինչդեռ գրեթէ բոլոր քաղաք-  
ները արմատականներ կամ հասարա-  
կապետականներ ընտրեցին : Նոյն խակ  
Փեռլին քաղաքը շատ յարգ մը չըն-  
ծայելով անցեալ տարուան դիպուա-  
ծոց իրեն տուած շահերուն և կացու-  
թեանը , քաջութեամբ զլացաւ իր ընտ-  
րութիւնը Պ . աը Պիսմարքի և Ռուն զօրա-  
վարին , և ընտրեց երկու անանկ անձինք  
որ ծանօթեն 1848ին հասարակապետա-  
կանաց կողմը վարած պաշտօններնուն  
համար : Բրուսիական նոր գաւառաց  
մէջ թերես բաց 'ի Նասսաւէն ընտրեալ  
նուիրակաց յուրվագոյն մասը՝ բրուսիա-  
կան վարչութեան թշնամի է , այս նոր  
տիրոջ համար ունեցած ատելութիւն-  
նին միացնելով աղատականները և հին  
պահպանողները : Դաշնակից պետու-  
թեանց մէջ այլ և այլ կառավարու-  
թիւնք թող տուած են որ համաշխար-  
կան քուէարկութիւնը ուղածին պէս  
գործէ և ասով բնականապէս ամե-  
նէն աւելի աննման արգասիքը առաջ  
եկած են : Համպուրկ միանալ ուղած  
է . Մէրլէմպուրկի մէջ համաշխարհա-  
կան քուէարկութիւնը մտած է՝ խնա-  
մով պահուած կալուածական դրու-  
թեան մը մէջ . հոնտեղի գիւղականը ո-  
րոնց վրայ գեռ կը տեսնուին գերու-  
թեան մնացորդներ՝ այնպիսի երեսփո-  
խաններ փնտուած են որ ըստ իրենց  
կարծեացը ամենէն աւելի հակառակ  
են իրենց տէրերուն , այսինքն արմատա-  
կաններ : Ծնդհանրապէս առանձնա-  
կան շահերը յաղթած են հասարակաց  
կարծեաց , բայց ընտրութեանց ամբող-  
ջութիւնը Սատովայէն առաջ բրուսիա-  
ցի չեղող երկիրներուն մէջ՝ մեծ ամ-  
բոխ մը կազմեց ընդդէմ Պ . տը Պիս-  
մարքի :

Բրուսիական նախնի գաւառաց նը-  
փիրակներովն երկու կողմերը գրեթէ  
հաւատարակիու եղած են սահմանա-  
դիր ժողովոյն մէջ : Պ . աը Պիսմարք որ  
չէր կրնար բացարձակապէս վատահ ըլ-  
լալ թէ ասոնց և թէ անոնց վրայ , ու-  
ղած է հետերնին խաղալ ինչպէս ըրեր

Եր բրուսիական խորհրդարաններուն մէջ։ Պահպանողականաց որ զինքը հաւատուրացի տեղ կը դնեն՝ ցուցած է թագաւորին կամքը։ ազատականաց՝ լիովի ազատութիւն տուած է որոշելու և առաջարկած է իրեն շինած սահմանադրութիւնը։ Ակրնաք գումարուիլ ինծի դէմքուէ ձգելու համար, ըսած է իրենց, բայց ոչ երեք պիտի միաբանիք երբ որ պէտք ըլլայ գործողութիւն մը տեսնել, և անգամ մը ձեր անկարողութիւններնալէն ետքը բովանդակ Գերմանիա զձեզ պատասխանատու պիտի համարի այն շփոթութեան որ իրեն զլուխը պիտի բերեք իր կազմութիւնը կապկապելով»։ Վերջապէս բախտովին յարմար ատեն Լիւքսանպուրի խնդիրը դուրս ելաւ, զոր ջանաց ըստ կարի երկրնցընել որպէս զի յանուն ազգային պատուոյն՝ իր թշնամեաց բերանը գոցէ։ Այս խաղը Պ. տը Պիսմարքի առաջարկած սահմանադրութիւնը զրեթէ բոլորովին ընդունելի ըրաւ, բայց չարգիլեց զօրաւոր դիմակալութեան մը գեռ ցան և ցիր բովանդակ տարերը որ զիրար համրեն և իրարու մօտենան։ Բրուսիացի նախապաշտօնէին յաղթանակն անկատար եղած է, և ազատական կողմին տկարութեամբքն հանդերձ՝ սահմանադրութեան պատճառաւ ծագած խորհրդարանին պայքարներէն մէկրանին ապագային համար բարեգուշակ են։ Պ. տը Պիսմարք զիմացը կանգնած տեսաւ այն հոչակաւոր զինուորական խնդիրը որ իրեն երկայն բանամարտութեանն առիթ եղած է բրուսիական խորհրդարանին հետ։ և այն պնդութիւնը որով երկու կողմէն մաքառած են առանց մէկուն կամ մէկալին յաղթելուն՝ կը ցուցնէ որ այսուհետեւ Գերմանիոյ մէջ զինուորական խնդիրը փորձաքար մը պիտոր ըլլայ որ սահմանադրական վարչութիւնքն որոշէ բացարձակ վարչութիւններէն։ Այս խնդիրը բաւական կարեսը է որուն լուծուելէն կը կախուի ինքնիշխանութեան կամ ազատական զաղափարաց գլխաւորութիւնը։

Բանն է գիտնալը թէ արդեօք զօրաբաժինը նոյն իսկ սահմանադրութենէն պիտի որոշուի, և թէ յետ միանդամ այսպէս սահմանուելու թագաւորը պիտի կարենայ առանց խորհրդարանին մէջը խառնուելուն՝ ամէն տարի պէտք եղած զօրքը և ստակը գումարել որպէս զի բանակը ոտքի վրայ բռնէ։ կամ թէ ինչպէս արդէն կ'ըլլայ ամենէն աւելի նուազ ատենակալ (parlementaire) տէրութեանց մէջ, պատերազմին ծախքը և զօրքը տարուէ տարի ազգին երեսփոխաններէն պիտի որոշուի։ Վերջապէս ասիկայ խորհրդարանին և գործադիր իշխանութեան մէջի զլխաւորութեան խնդիրն է, թէ միայն մէկ հոգւոյ մը կամքը առաջ պիտի երթայ՝ չենէ ժողովրդեան. անձնական թէ ազգային վարչութենէ մը խօսքը պիտի անցնի։ Այսպէսով ընդարձակուած երկրին վըրայ Բրուսիա կը ցած չէ ընդունելի ընել տալ ժողովոյն բացարձակութեն սկզբունքըն ամէն հնարք բանեցնելէ ալ ետքը։ Այնպիսի պայմանադրութեամբ մը որ խնդիրը կը յապաղէ առանց հիմնովին լուծելու, զինուորական օրէնքը հինդ տարուան համար վճռուած է. ասան կով ազատական կողմին ապագայն պահնովացաւ և հինդ տարիէն եթէ զօրաւորագոյն ըլլայ՝ պիտի կարենայ ասանկ պատրաստուած երկրին վրայ յաղթանակ կանգնել իրեն սկզբունքներուն։

Այս կէս յաջողութիւնն որմէ աւելի բանի մը չէին կրնար ձեռք ձգել ազատականք այսօրուան օրս, կը ցուցնէ որ մեռած չեն և կրնան նորէն կազմուիլու ասպարէզ մտնալ առաջինէն շատ աւելի զօրաւոր։ ինչու որ մի է գերմանիա և այսուհետեւ իրենց վրայ դըրուած պարտքն աւելի մեծ է և աւելի դժուարին։ ասոր համար կրնան կուսակիցներ գումարել, որոնց վրայ տարի մառաջ վատահանալու իրաւունք չունէին։ իսկ պահպանողական կողմը իրմէ աւելի՝ խանգարեալ է. շատ մը լաւարարոյ մարդիկ որ զիրուսիոյ թագաւորն իրենց գաղափարներուն իրեւ

անձնաւորութիւնը կը համարէին և հիմա իրեն քաղաքագիտութեամբը զգաց մուլքնին մահացած են և կարծիքնին ալ տակնուվրայ եղած, բոլորովին ազատականներուն կողմն անցած են: Զօրաւոր շահեր ազատական կողմէն օգնութիւն և պաշտպանութիւն պիտի խնդրեն ընդդէմ բրուսիական ինքնիշխանութեն ձեռքն երկրնցնելուն. Գուլիէլոս թագաւորին հպատակ թագաւորները եթէ կարենան յարմար ժամանակը գտնալ՝ պիտի կարենան այս կողմին հետ կապել իրենց մնացած իշխանութեան և փառաց պահպանութիւնը:

Ասոնք են այն այլ և այլ տարերքը որ վերջին պատերազմէն գերմանիա եղած շփոթութեան մէջ կը սկսին զրտուիլ. անցեալ տարի կարելի եղած բանը որ Գաղղիոյ ալ կրնար փափաքելի ըլլալ և մեր դրացիներուն աւելի յարմար գալ, այսօրուան օրս անդառնալի կերպով գատապարտուած է: Գերմանական միութիւնն որ երկայն ժամանակէ ՚ի վեր կը պատրաստուէր՝ եղած է, բայց զինուց բռնութեամբ և շողիւնով. արտաքին խնդիրներ կամ ներքին պատահարներ կրնան դիպուածոց բնական ընթացքն շտապել կամբարեկարգել. պատերազմ մը կրնայ շարժիլ և լուեցնել ամէն նորելուկ զիմակալութիւնքը որ բրուսիական դրութեան իշխանութիւնը քիչ շատ կը կաշկանդէն: Խոռովութեան քամին կրնայ փշել գերմանիոյ վրայ և Բրուսիոյ թագաւորը յետ մէկիկ մէկիկ ամէն կուսակցուիքը ձեռք առնելու առանց մէկն ալ կարենալու իրեն վրայ վստահացնել, պիտի իմանայ օր մը որ այնչափ բարձրանալը իր գահուն բնական նեցուկներն իւրովի խախտելովը եղաւ: Եթէ ընդ հակառակն խոր խաղաղութիւն մը յաջորդէ Սատովայի միրկին, կրնանք արդէն իսկ նշանակել որ Գերմանիոյ յեղափոխութեան մէջ ազատական գաղափարը կը զարթնուն կը գտնան իրենց հին պաշտպանները՝ նոր ջատագովներ ալ կը ստանան և կը կռուին կեսարա-

կանութեան կւրոպէի միջնաշխարհն ողողելուն գէմ եթէ ժողովութզը իրեն ձեռն տայ, ո՛ զիտէ թէ օր մը Պ. տը Պիտմարքն ալ իրենց ամենէն աւելի նախանձայոյզ արբանեակներէն մէկը պիտի ըլլայ:

Որ և իցէ կերպով այսօրուան օրս չենք կրնար անստուգութեամբլի ապագայի մը խորը թափանցել. բայց մեր պաշտօնը ոչ երբէք այն յաջողութեան կոյր զարմացողաց պէս եղած է՝ որ ուրիշ բան չեն մտածեր եթէ ոչ գուշակել զայն որպէս զի հեռուանց երկը պագութիւն մատուցանեն: Այսպիսի անհնարին խոռովութեան մ'առջե, որով հիմա գերմանիա կը տոչորի, առանց յօգնելու ապառնի դիպուածոց միութիւնը չափելով և կամ անցեալ մ'ափսոսալով որան յարութիւն առնելիք չունի, պէտք չէ նայինք որ ներկան դատենք արդարութք: Թերես հիմակուրնէ ալ կարենանք իմանալ թէ իրրե Գաղղիացի, իրքե ազատական, և կը նամ ըսել նաև իրքե գերմանիոյ անկեղծ բարեկամ՝ որ կողմին պէտք է թե թիկունք ըլլանք:

Զինաց բարքը և սովորութիւնները.

Զինական գծագրութիւնը եւրոպականին և սեւրուն մէջը կը կայանայ, և կամ ըսենք երկուքին խառնութզն է: Զինաց ճակատը և երեսին ստորին մասը յետսագոյն կողմը կը դառնայ աւելի քան զեւրոպացւոցը, բայց շատ նուազ քան զԱ. Փրիկեցւոցը: Երթունքնին սեխն պէս թանձր չեն, քթերնին տափունչ և ոնդունքնին եթովպացւոյն պէս զատուցեալ. աչքերնին խոտորնակի, յօնքերնին ծայրերէն վերբարձրացած, անմօրուս և մազերնին վայլուն: Գեղեցիկ չեն կրնար ըսուիլ, բայց և ոչ ալ տգեղ, թէպէտե գանդոնի յախճապակեայ անօթոց վրայ եղած նկարները աւելի տգեղութեան գաղափարը կուտան: Ստորին դասէ մարդիկ բարե-